

ԿԵԱՆՔ ԵՒ ԱՐԻԵՍՏ, Տարեգիրք  
Գ. տարի, 1934. Փարիզ

Պարսամեան եղբայրներու Տարեգիրքը թեակալիսած է իր գոյութեան չորրորդ տարին: Այս տարի մասնաւոր ջանք թափուած է կատարելագործելու հրատարակութեան արտաքինը, գեղարվեստական կողմը: Ընտիր թուղթն ու մաքուր տիպը արդէն սովորական են անոր համար. այս անգամ յատուկ խնամքով ընտրուած ու գեղեցկօրէն իրականացուած է պատկերագրողումը, ուր առանձնապէս ուշադրութիւն կը գրաւեն՝ Օ. Գ. Գալստեանի գունատիպ մանրափորողի մէկ նկարը, ինչպէս եւ Հր. Գագանեանի Արեւելան Անկիւն մը՝ լուսնի լոյսով յատկանշական մէկ նկարը: Հատորը զարդարուած է նաեւ նշանաւոր դէմքերու բազմաթիւ ու նաշակով պատրաստուած պատկերներով: Եթէ աւելցնենք եւ գիրքին գեղարվեստական նոր կողքը եւ նիւթի դասաւորման ու սարքաւորման նրբութիւնները, մօտաւոր գաղափար տուած կըլլանք Տարեգիրքի արտաքին պատկերի մասին:

Գալով բովանդակութեան՝ այս տարի գլխաւոր տեղը կը բռնէ գրական մասը: Այստեղ կը գտնենք « մոխրներու մէջէն » հանուած քանի մը սրբագան նըշխարներ, ինչպէս Գանիէլ Վարուժանի չորս տուննոց մէկ տանաւորը՝ «Միլօի Ասողիկին», Ալիսալանի «Երկտողեակներ»ը, Ռ. Զարդարեանի եւ Տիգրան Զէօկիւրեանի անտիպ նամակները՝ կենսագրական թանգարժէք տարբերով, փոքրիկ նմոյշներ Ե. Տէմիրճիպաշեանի ու Գ. Զոհրա-

պի ձեռագիրներէն եւ այլն: Ռ. Զարդարեանը իր 6(19) մալիս 1906թ. նամակին մէջ, Ֆիլիպէէն կը գրէ. «Մանխա եղած միջոցիս կրկին ձերբակալուեցայ . . . Քիչ ետք ալ՝ երբ բանտէն դուրս եկայ՝ աճապարեցի ընտանիքով հեռանալ: Եւ բախտաւորութիւն մը եղաւ ասիկա, քանի որ յաջորդող դէպքերը, ապահովաբար, ծանրօրէն պիտի բաղխէին ինծի: Ֆիլիպէ հասնելէս ետք՝ ձեռնարկեցինք Ռազմիկ եօրեայ թերթի մը հրատարակութեան, որը արդէն վեց ամիսէ ի վեր բաւական յաջողութեամբ կը շարունակուի»:

Օրւայ գրական նիւթերու շարքին կը կարդանք շարունակութիւնը Մկրտ. Պարսամեանի «Մեռնող Գիւղին Պատմութիւնը»՝ տեսակ մը ինքնակենսագրական վերլիշում մանկութեան օրերու — սրտաշարժ տեսարաններ անվերադարձ անցեալի:

Ապա կուգան Վահրամ Թաթուլի, Արմէն Սեւանի («Հուսկ Արշա»), Հրաչ Զարդարեանի («Անդրանիկ»), Արամ Զարբգի («Նէմէսիս») չափածոյ գրածները:

Մ. Պարսամեանի տուած տեսակցութեան մը մէջ Ղ. Մելոյեան պարզած է իր տեսակէտը գրականութեան եւ իր ստեղծագործութեան մասին: Մելոյեանի մէկ հիմնական պնդումը, անշուշտ, նշմարիտ է. մեր ամբողջ գրականութեան, բայց, մանաւանդ, պալսահայ մասի մէջ շօշափելի տեղ գրաւած է «մշուշալին» տարբը:

Տարեգիրքի միւս բաժիններէն առանձնապէս պէտք է յիշել հանգուցեալ Մ. Տէրպետեանի

«Այնչժայն եւ Յարարերականութիւն» անտիպ յօդուածը :

Անհետացող դէմքերու շարքին մէջ կարելոք է Տէք. Գրիգոր Դաւիթեանի կենսագրականը՝ գրուած Փայլակ Սանասարի գրիչով : Երգիծական բաժնին մէջ կան Լեւոն Մեսրոպի «Գաղթային Յուցահանդէս»ը — դրուագ մը Հ. Յ. Դ. վերջին Ընդհ. Ժողովէն և Յ. Ալիխարի «Ապերախտ»ը (1909) :

Թնական է, այսֆանով ամբողջ բովանդակութիւնը չսպանեցաւ. Տարեգիրքին մէջ կան եւ ուրիշ նիւթեր, եւ բաւական հարուստ տեղեկատու բաժին — տարւայ ընթացքին պատահած դէպքերու եւ մահերու արձանագրութիւններ, կենսագրականներ, վիճակագրական զանազան տեւալներ եւ այլն :

Այս ամենը ցոյց կուտայ, որ Պարսաւեան եղբայրներու գործը օգտակար եւ անհրաժեշտ գործ մըն է : Իբրեւ վերջաբան, սակայն, կուզեիմք արտայայտել հետեւեալ բաղձանքը :

«Կեանք եւ Արևեստ»ը կոչուած է ծառայելու ոչ թէ լայն զանգւածներու ընթերցանութեան, այլ մտաւորականութեան կարիքներուն, հետեւաբար, պէտք է որ գէթ հայ կեանքի եւ արևեստի տարեկան ամբողջ պատկերը՝ փաստերով ու թիւերով՝ ներկայացուած ըլլայ անոր մէջ : Օրինակ, 1933թ. ընթացքին ֆանի՞ հայերէն գիրք է լոյս տեսած, ի՞նչ նիւթերու մասին, ի՞նչ է եղած հայ մամուլի պատկերը, մշակութային ի՞նչ ձեռնարկներ կրթական գործի վիճակը, գիտութիւնն ու արևեստը ի՞նչ արտայայտութիւններ ունեցած են հայոց մէջ, ի՞նչ ուժեր առայ ե-

կած են. ի՞նչ խնդիրներ յուզած են ազգային միտքը — մէկ խօսքով՝ կեանքի եւ արևեստի լրիւ պատկերը մէկ տարւայ ընթացքին, ոչ միայն արտասահմանի, այլեւ Հայաստանի, որի մասին այս տարի գրեթէ ոչինչ կայ Տարեգիրքին մէջ :

Այս արագումներով «Կեանք եւ Արևեստ»ը կը լինի ո՛չ միայն մէկ անգամ կարդացելիք հրատարակութիւն, այլեւ սեղանի գիրք մը, որուն ընթերցողը կը դիմէ ոչ միայն հանելի ժամանցի, այլ եւ գործնական տեղեկութիւններ փաղեղու համար :

Վ.

ՄԱՍԻՍ, Տարեգիրք. Ա. տարի, 1934, Սոփիա, խմբ. Արմէն Սեւան, Հրատ. «Մասիս» Տպարանի

Մի նոր Տարեգիրք եւս — 320 էջ, լաւ թուղթ, մաքուր տպագրութիւն, գեղեցիկ կողմ՝ Մ. Բէլպպպեանի գծագրութեամբ, հարուստ պատկերագրում, ձեռնհաս աշխատակիցներ, բազմակողմանի նիւթ — ահա *Արմէն Սեւանի* այս նոր ձեռնարկի ամբողջական տպաւորութիւնը :

«Մասիս» տարեգիրքը սահմանուած է ընթերցողների լայն շարքերի համար եւ ունի բազմազան ու բաւական նոյն բաժիններ : Խմբագիրը այսպէս է բնորոշում տարեգիրքի նպատակը. — «Տարին անգամ մը, մասնաւորապէս պուլկարահայութեան եւ ընդհանրապէս հայ ընթերցող հասարակութեան, սալ հատոր մը, որ իր վրա միացնէ կրթիչը, հանելիկն ու օգտակարը, ուրիշ խօսքով՝ բերէ արևեստին փաղցր շունչը եւ գիտութեան բուժիչ նայւածքը» : «Մասիս»ը ձգտելու